

նալ գրաբար, ստորին հայերէնը, արարե-
րէն ու պարսկերէն։ Այս աղամողութեան
մէջ մասնաւոր ճիգեր պէտք են գինք դի-
տելու, ճանչնալու համար։ Մինչ Բագրա-
տունիի Հոմերոս ճանչնալու համար բա-
ւական է գիտնալ գրաբար։

Հ. Ն. ԱՆՏԻՊԻՅԱՆ

Շարայարիի



ՀԱՅՅՈՒՆԷ ՆՈՐԱԿԱԶՄ ԲԱՌԻՐՈՒ ՎՐԱՅ

ՈՒՍՈՒՄ ՄԸ

(ՇարուՈ. տես էջ 261)

ԵՐՐՈՐԻ ՍԿՋՔՈՒՆՔ

Երրօրեայ քառերուն ձիշ համապա-
տասխաններն ըլլալու են նորակերտ հայե-
րեկներն։

Չարդարանքի և ճոխութեան ծառայող
ածականներ կրնան պատշաճօրէն կեր-
տուիլ աւանց եւրոպականներու համապա-
տասխանելու, և ունի մեր լեզուն շատ այդ-
պիսի բառեր. դիրին ալ է գանոնք յե-
րիւրիւ, ինչպէս « յուսափայլ » աչքերը, « կարօտակէզ » սիրտը, « ուսումնասինչ »
պատանին, « անեղագոչ » ջրվէժը, « շա-
տաշրջիկ » պուէտը, և այլն։ Բայց երբ
քաջորոշ է ճշդուած սահման ունեցող բա-
ռերու հայերէններն կազմել զէպք է, գործը
զժուար է և մասնաւոր կարողութիւն կը
պահանջէ։ Հոս՝ հայերէնը պարտի չկրիւ
իր շինուածքին մէջ տարբ կ'որ փնտսէ
իմաստին ճշդութեանը, կամ որով անըն-
դունակ դանձայ Եւրոպականին բոլոր ճա-
պուկ կիրարկութիւններուն զուգընթանա-
լու։ Արդ, այս թերութիւնը երբեք մուտ
գտած է մեր նորակերտ բառերու յորի-
նուածքին մէջ։

Օրինակները շատ են այս թերութիւնը
ցոյց տուող։ « Հաւատարմութիւն » բա-
ռին մէջ « հաւատը », « արտագերծու-
թիւն » բառին մէջ « արտ »ը, « մասնագի-
տութիւն » բառին մէջ « գիտութիւն »ը,

« մարդակազմութեան » մէջ « մարդ »ը,
« արուեստահանդէս »ին մէջ « արուեստ »ը,
« դրամալուսի »ին մէջ « դրամ »ը, և բա-
նածեղին մէջ « բան »ը, և շահարածին յին
մէջ « շահ »ը, և բարեջրութեան ու մէջ
« բարին »ն, և ամուսնալուծութեան ու մէջ
« ամուսին »ը՝ եւրոպական համապատաս-
խաններուն անձնօթ տարրեր են որ հայե-
րէններուն մէջ մտցուած են։ Այս անզու-
շուտեան հետեւանքն այն եղած է որ հայե-
րէն բառը ուշ կամ կանուխ երեւան կը
հանէ իր անճշդութիւնն ու անբաւականու-
թիւնը աւերնթեր եւրոպականին և ուրիշ
նոր մը եւս յերիւրիւ հարկ կ'ըլլայ։ Այս-
պէս տեսնելով թէ քան-ածեւ բառը, որ
formuleին դէմ դրուած է, անոր այս ինչ
կիրարկութեանց չի պատշաճիր, և նշա-
նացոյց ու բառն ալ յօրինած են վերջերս
Immunité բառին հայերէն համապատաս-
խան մը յօրինած է որ ւստիւտագերծու-
թիւն ու, որ ինքնին լաւ ու աղուր է, բայց
չունի եւրոպականին լայն առումը և չի
կրնար հետեւապէս հայերէն ըստիւլ, ինչ-
պէս ֆրանսերէն կ'ըստի, և ձերբակալու-
թեանէ արտագերծ ու այլն։ Դիցուք, սա-
կայն, թէ immunité իր լայն իմաստով
առած և ըստ այնմ հայերէն բարդ մը կազ-
մած ըլլային, օրինակ իմն գերծակայտրիւն
ըսած ըլլայինք, և զերծ կամ ու քացատրու-
թեան հետեւելով պարզապէս, այն առին
պիտի կրնայինք մենք ալ Եւրոպականին
ամէն կիրարկութիւններուն դէմ հանել
մերը և ըսել և վարակիչ արտերէ զերծա-
կայում ու, և զինուորական ծառայութեանէ
զերծակայել ու, և երեսփոխանի մը բոլոր
զերծակայութիւններն վայելի ու, և այն։
Ու զերծակայութիւն բառը լեզուին մէջ
իրեն ընկեր մը պիտի գտնէր « զերծակայու-
թիւն » բառին մէջ։

Anatomie բառին համապատասխանե-
լու համար « մարդակազմութիւն »ը բարդ
յօրինուած է, սակայն գտնելով որ անկա-
րելի է առեւտին, կրիային, տերեւին և մար-
դարանութեանը ու վրայ խօսիլ, ուրիշ բարդ
մը եւս երեւան հանուած է, այն է և ան-
դամազնութիւն ու։ Սակայն վերջապէս

նկատելով թէ *anatomie* կոչուած գիտու-
թիւնը ոչ մարդուն և ոչ անզամներուն
վրայ է լով, այլ բոլոր գործարանաւոր
էակաց և կազմ յին կամ շինուածքին գի-
տութիւնն է, ծնունդ առած է ուղիղ ու
ճիշդ բառը, կազմախօսութիւն կամ « կազ-
մաբանութիւն » : Կ'արժէ դիտել թէ այս գի-
տութիւնը մարմինը « ճեղքելու » կամ
« կտրելու » գործը չըլլալով լով, ինչպէս
եւրոպական բառը կու տայ կարծել իր
ստուգաբանութեամբը, հայերէն և կազմա-
խօսութիւնը « գերազանց է եւրոպակա-
նէն » :

Ուրիշ օրինակ մըն ալ աշահարածին «
բարդն է, իբրև *dividend*ի համազօր
կերտուած : « Շահու գաղափարը հայե-
րէնին մէջ մտցուած ըլլալով՝ կը սեղմէ
անոր առան սահմանները : Իրօք չէ կա-
րելի սնանկացած վաճառականի մը պար-
տատէրներուն ստացած 5 կամ 50 առ
հարիւր բաժինը և շահ ուրաժին անուա-
նել, ինչ որ եւրոպացիք նոյնպէս *dividend*
կը կոչեն : Ուրիմն հայերէնն ալ պարտէր
այդ լայն իմաստը սուտղ բառ մը ըլլալ
օրինակի համար բաժօն կամ մասնակ :

Անշուշտ կան պարագաներ ուր պարտ-
աւատորձն է հայերէնին մէջ ղնել տարր
մը որ բացակայ է եւրոպական համապա-
տասխանէն : Այսպիսի մասնաւոր հարկ մը
կայ երբ *isme* մասնիկով վերջացող բա-
ռերու հայերէններն յերիւրել պէտք է, զի
այդ մասնկան նշանակութիւնը սուտղ հայե-
րէն մասնիկ մը չունինք : Մ'եր լեզուին
զգալի պակասներէն մէկն է այս : Ստի-
պուած ենք ուրիշ նմարքի դիմել, որպէս
զի եւրոպականին համազօր եղող իմաստը
ղնենք հայերէնին մէջ : Օրինակի համար
altruisme, *socialisme*, *optimisme*,
pessimisme բառերուն դէմ դրուած են
նորակերտ բարդերը և այլապիտութիւն «
և ընկերվարականութիւն » , « լուստեհու-
թիւն » , « յոռետեսութիւն » որոց մէջ
ստորագծեալ բարդերը հայերէնին յատուկ
են, սակայն բառերուն իմաստը իսթա-
րել է կամ սեղմնէ հետի՝ կը ծառայեն ա-
նոնց տալ ճիշդ համազօրութիւն եւրոպա-

կանաց առնթիւր : Այսպիսի այլեւայլ հը-
նարքներով թարգմանուած են *panthéis-
me*ը ճամայնաստուածութիւն, *criticisme*,
Spiritualisme, *Spiritualisme*, *Spiritualisme*,
matérialisme, *sensualisme*, *rationa-
lisme*, *positivisme*, *réalisme*, *natu-
ralisme* , իմաստաւիրական վարդապե-
տութեանց կամ դրութեանց անուններն
հայերէնի թարգմանուած են « պաշտ »
արմատը մուծանելով — ոգեպաշտութիւն,
նիւթապաշտութիւն, զգայապաշտութիւն,
բանապաշտութիւն, դրապաշտութիւն, ի-
րապաշտութիւն, բնապաշտութիւն : Այս
բարդերուն յաջողութիւնը անելի կամ
նուազ երկբայական է : Որքան գիտեմ՝ դեռ
փորձուած չեն մեր գրողներն *empiri-
cisme*, *dogmatisme*, *dualisme*, *moni-
sme* եւրոպականներուն դէմ հայերէններ
ղնելու :

Եւրոպականին համազօրը յօրինելու հա-
մար հայերէնին մէջ եւրոպական մասնի-
կին դէմ ամբողջ բառ մը ղնելու պատեհ
պարագայ մ'ալ *ble*, *ible* կամ *able*
մասնիկով բառերունն է : *Agréable*, ա-
խորժելի, *sensible*, զգալի, *connaissable*,
knowable, գիտելի՝ են հայերէն.
բայց *digestible*, *irritable*, թարգմա-
նուած չեն և մարսելի « , « զրգեղի » ,
այլ « դիւրամարս » , « դիւրազրգի » , ու
այս անելի լաւ է : *Susceptibilités* դիւր-
ազգայութիւնը է, և *fatigabilité* բառը,
որ նոր է, պէտք է հայերէն բացատրուի
դիւրախոնջութիւն, ոչ թէ յոգնելիութիւն :
Եթէ գետի մը շրեք այս ինչ աստիճան
նուազին, այլ եւս գետը *navigable*, « նա-
ւարկելի » չէ. ուրիմն *navigable* « նա-
ւարկելի » բառով կը բացատրուի ոչ թէ
« դիւրանաւելի » . *connaissable*, իմաս-
տասիրօրէն, գիտելի է, *inconnaissable*,
անգիտելի. *unthinkable*, անմտածելի .
insupportable, անսանելի, բայց *por-
tatif*ը տանելի չէ, այլ դիւրատար կամ
դիւրակիր :

Մեր այս երրորդ սկզբունքը կը պա-
հանջէ ուրիմն որ երբ եւրոպական բառի
մը համազօրը յօրինել ուզենք, փոյթ տա-

նինք ճշգրիտ համագորը կերտել, զոր ընել կը յաջողինք երբեմն հայերէն բառին մէջ դնելով արմատ մը որ թէպէտ եւրոպականին մէջ չկայ, սակայն անոր իմաստին համաձայն է կատարելապէս: Եւ պէտք է եւրոպականին պէսպէս կիրարկութիւններն աչքի առջև ունենալ չգործելու համար այն սխալը որ, ինչպէս տեսանք, նորակազմ հայերէնին մէջ աւելորդ արմատ մը մտցնելով անոր անձուկ ու սահմանափակ իմաստ մը կը դրոշմէ, ու այսպէս կը զրկէ զայն եւրոպականին ճիշդ համապատասխանն ըլլալու կարելոր յատկութիւնն: Այո՛, « կարելոր » յատկութիւն է այս . միջազգային կամ համամարդկային տեսակ մը պարտաւորութիւն է այս: Ու ազգային պարտաւորութիւն ալ: Մեր լեզուն, եթէ պիտի մնայ իրբեւ մեր աշխարհի լեզուներէն մէկը, պէտք է իր գիտական, իմաստասիրական, քաղաքագիտական, ընկերային բացատրութեանցը մէջ ճշգրիտ համեմատելի ըլլայ եւրոպական արտաբնորդող լեզուաց բառերուն:

ՅՈՐՐՈՐԻ ՍԿՋՐՈՒՆՔ

Որ որ եւրոպական բառը սխալ շինուած է, հայերէն համագորը անկախօրէն դարբնելու ցան գիտական բառեր որոց ստուգարանութիւնը ցոյց կու տայ հին սխալ ըմբռնում մը: Երբեմն բառերը կը շինուին մինչ իրերը շիտակ հասկցուած չեն դեռ: Նշանաւոր օրինակ մըն է *artère* բառը, որ յօրինուած է այն ատեն երբ բժիշկները կը կարծէին թէ օդ միայն կար չնւ-երակներուն մէջ, ոչ թէ արիւն, ինչպէս մեր հայերէն համապատասխանն ալ վկայ է նոյն սխալին: Գիտական սխալը շատոնց ուղղուած է, բայց սխալակերտ բառը կը մնայ սովորութեամբ նուիրագործուած:

Typhus և typhoide անուններով ծանօթ ջերմերը ի սկզբանէ միեւնոյն արտը ըլլալ կարծուած էին: Առաջինը ժիւրգարուն և երկրորդը ժիւրգարուն ստացած են իրենց ուրոյն անուանակողուածները: Այն որոյ անհասկանութիւնը աւելի յետոյ

ճանչցուած է, յորջորջուած է typhoide, իրր թէ typhusի թեթեւ տեսակը կամ նմանը ըլլար: Սակայն արտաբնութեան անդրազոյն յառաջդիմութիւնը ապացուցած է թէ այդ երկու տեղերը իրարմէ բոլորովին անկախ ու այլեւայլ են: Արդ, հարկ չկայ այդ տեղերուն հայերէնը կերտելու ատեն, երբ ամեն ինչ լուսարանուած է, գիտական անցեալ խարխափուածներուն յիշատակը մտցնել հայերէն բառերուն մէջ: Typhusը ժանտաւտեղ կոչուած է պատշաճօրէն. բայց անտեղի է typhoideը անուանել « ժանտաւտեղակերպ » կամ « ժանտաւտեղային » ջերմ: Typhoideին համանշանակ է dothièmentérie, որ « բողբոջ » և « աղիք » արմատներէն բարդուած է: Հիմա որ գիտենք թէ այդ ախտին վարարանը աղեաց մէջ է, և մանաւանդ փորին մէջ երեցող արտանիշներէն առաջնորդուելով է որ բժիշկը կը հասկնայ թէ այդ ախտին հետ է իր գործը, պէտք է փորատեղ կոչել typhoideը և այսպէս զգուշանալ անոր ու ժանտաւտեղի միջեւ անզոյ եղող առնչութեան մը գաղափարը տալէ:

Ստուգարանական ճիշդ թարգմանութեամբ spermatozoïdeին դէմ դրուած է « սերմնակենդան »: Սխալ տեսութեան մը վրայ հիմնուած սխալ բառ մըն է և կենդանիի որ վրայ խնդիր չկայ ամենեւին, այլ պարզապէս տեսակ մը բջիջի. ուրիշ տեսակ բջիջներ ալ կան մարմինին մէջ որք շարժելու կարողութիւն ունին: Spermatozoïdeը ուրեմն պէտք է կոչենք սերմնաբջիջ կամ սերարբջի, քանի որ անիկա սերունդ հանելու ծառայող բջիջն է, և ոչ թէ կենդանի մը:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍԿՋՐՈՒՆՔ

Չզուանայ չափազանց երկար բառեր յորինելի:

Կան բառեր որք իրենց նշանակութեանը հետ հոգեբանական համաձայնութեամբ մը կրնան պատշաճօրէն երկար ըլլալ, ինչպէս և յարիտեանականութիւն ր . կան ալ

որ հարկաւորապէս երկար են, ինչպէս
 և կենդանաբանութիւնն ու Սակայն մեր նո-
 րակերտ բառերուն մէջ ըիջ չեն անոնք որք
 անհարկի ու տարապայման երկարութիւն
 մ'ունին, որմէ կը հետեւի թէ այս մասին
 բաւական ուշ դրած չեն մեր գրողները ։
 Հագուստաբան բացատրութիւններ են այն նոր
 բառերը որոնք եւրոպական համապատաս-
 խաններէն կարճ են, ինչպէս արդուկ, լու-
 կետ, բնորոշ, գրաւար, վերջըրեր, անայշ,
 քմայք, յիսգոր, վերջնագիր ։

Շատ մը բառերու մէջ հայերէնը վանկ
 մը կամ երկուք աւելի ունի քան եւրոպա-
 կանը, զոր օրինակ.

- օղանաւ, ballon.
- մեքենավար, machiniste.
- զուգահիսուցութիւն, coincidence.
- սեղմիրան, corset.
- այլասիրութիւն, altruisme.
- հեռագիտակ, telescope.
- սակարան, bourse.
- վկայագիր, diplôme.
- անիշխանութիւն, anarchie.
- եսամուլութիւն, égoïsme.
- կարգապահութիւն, discipline.

Կան բառեր ալ որոց հայերէնը երեք, չորս
 կամ մինչեւ իսկ հինգ վանկ աւելի երկայն
 է քան եւրոպականը. զոր օրինակ.

- Տարրաբանութիւն, chimie.
- Բարոյախօսութիւն, étique.
- Տրամաբանութիւն, logique.
- Ամուսնալուծութիւն, divorce.
- Ապահովագրութիւն, assurance.
- Ուսումնասիրութիւն, étude.
- Նրբադատութիւն, tact.
- Ճակատայարդարութիւն, tactique.
- Նորաձեւութիւն, mode.
- Հաւասարակշռութիւն, balance.
- Հաշուեյարդարութիւն, liquidation.
- Մանրաշնչութիւն, asthme.
- Թոքացնցղատապ, bronchite.
- Անգունատեւութիւն, daltonisme.
- Դիակնարան, morgue.
- Գանկուղեղատապ, encéphalite.
- Փորաջրգողութիւն, ascite.
- Վերարկեղեւ, eschare.

Թնդանօթածուցութիւն, cannonade.
 Մարմնարգարան, gymnase.
 Պահպանողականութիւն, conservatis-
 me.

Ատամնաւորութիւն, dentition.
 Բաժակաճառ, toast.
 Ինքնօգնութիւն, self-help.

Թէ ինչու հայերէնները առ հասարակ ա-
 ւելի երկար են, գլխաւոր պատճառն այն
 է որ անոնք յօրինուած են իբրեւ հակիրճ
 սահմաններ: Փոխանակ բառը թարգմանե-
 լու, ջանք է եղած անոր իմաստը սահ-
 մանել ։ արդ, շատ դէպքի մէջ եւրոպա-
 կանը կարճ ու պզտիկ բառ մըն է բայց
 բարդ նշանակութիւն մը ունի, այն պատ-
 ճառաւ որ բառը նախնական պարզ նշա-
 նակութենէն տակաւ, ժամանակի ընթաց-
 քին, բարձրացեր է բարդ նշանակութեան
 մը՝ զուգընթաց ըլլալով իրեն զարգացմանը
 զոր ի սկզբան անը նշանակած է ։ Օրի-
 նակի համար, banque բառին սկզբնա-
 կան նշանակութիւնն էր և սեղանն, որուն
 յիշատակը կը մնայ մեր և սեղանաւոր ր
 բառին մէջ ։ սակայն սեղանաւորութիւնը
 որ ի սկզբան տախտակի մը վրայ կընար
 կատարուիլ, կամայց կամայց կընուու զոր-
 ծուէնութեան մը հասած է, բարդ հաս-
 տատութեան մը վիճակին, բայց միշտ
 banque կըրու մը պահելով ։ Այդ զարգա-
 ցած վիճակը նշանակելու համար հայերէնը
 ստիպուած է սահման մը նկարագրել և դրա-
 մատուն ր բարդով ։ Նոյնը կընայ ըսուիլ
 modeին համար, որ հայերէն սահմանուած
 է և նորաձեւութիւն ր ։

Երբեմն իրաւ հարկ է բառը յօրինել
 իբրեւ հակիրճ սահման մը, ի մասնաւորի՝
 գիտութեանց անունները. — յեզոտարևո-
 րիան, հիստաածարևոտրիան, և այլն ։ Բայց
 դէպքերու ամենամեծ մասին մէջ հայերէ-
 նին երկարութիւնը անհարկի է, ինչպէս
 արդէն շատ մը օրինակներ ցոյց տալու
 առիթը ունեցայ, խօսելով ապահովագրու-
 թիւն, ամուսնալուծութիւն, դիակնարան,
 արկղամար, աղեհոշտանկ, թոքացնցղա-
 տապ և նմանօրինակ բառերու վրայ ։ Mo-
 deը հայերէն կոչուելու էր ոչ նորաձեւու-

թիւն, այլ պարզապէս ձեռք, և մօտայի չափազանց կարեւորութիւն տուողը՝ ձեւամուկ մը: և Ուղեղատապ կը բաւէ encéphaliteին համար, balance պարզապէս և կշիռ ոէ, ու սհաւատարակշուութիւնը աւելորդ . « անգունաստեութեան » տեղ և գունկուրութիւն ու պէտք է բսել՝ երկու վանկ կարճելով: Kératodermieին դէմ կը բաւէ և կարծրամորթութիւն ու դնել, որ վանկ մը կարճ է քան զս եղջերամորթութիւն ու:

Ելլելայն բառերու այսքան յաճախութեան ուրիշ պատճառ մ'ալ այն է որ, հայերէն լեզուին նոր բառեր շինելու դիրութիւնները փորձութիւն կ'ըլլան զրողին համար, և բնական է որ շատեր ափյափոյ նորակերտն առանց բաւական գիտութիւն կամ զգուշութիւն կիրարկելու: Ինչպէս տեսանք, թէ չեն այն դէպքերը ուր չին բառի գոյութիւնը անգիտութեամբ կամ անգիտացուած է. և շատ անգամ ալ անյաջող նորի մը քով ուրիշ անյաջող մը գրուած է: Քիչ մը խորհրդածութիւն և քննարկութիւն յաճախ պիտի առաջնորդէր աւելի կարճ յօրինուածի մը: Մէկը կը գրէ « բուն կրակի նշանակետ » (target), հոգը չէ թէ անշանոք բառը արդէն իր պարզ ձեւին մէջ այդ մտքը կուտայ ու այդ մտքով զործածական է. թող որ « թիրախ » բառն ալ կայ: stémophilieին դէմ և մշտահասականութիւն արեան ու դրուած է շտապով անշուշտ զի այդ հայերէն բացատրութիւնը հեռի է յստակ միտք մը տալէ և կրնայ կարծուիլ թէ արեան շրջանին անընդհատ շարունակութիւնը, այսինքն ոչ — արտաուր վիճակ մը նշանակել կ'ուզէ: Ասիկա է ճիշդ այն դէպքերէն մէկը ուր հայերէնը կրնայ յօրինուիլ եւրոպականին օտար եղող արմատ մը մտցնելով, ինչպէս արդէն տեսանք: Hémostasieին պէտք է հայերէն բացատրութի ղիարախնունմն բառով, որ թէ՛ կարճ է թէ՛ յստակ, զի և արհնիւրի արեան հոսում ունենալ կը նշանակէ:

Փաւառական բառերու դէմ նախապաշարումն ալ այս կէտին մէջ իր դերը ունեցած է անշուշտ: Ոմանք դեռ լաւ հաս-

կցած չեն թէ զաւառական բառերուն մեծ մասը այնքան հարազատ ու գեղեցիկ հայերէն են որքան մեր ոսկեղինիկ գրականութեան մէջ գտնուածները: Անտի՝ երկարածիք բառեր յերիւրելու միտումը՝ շատ դէպքերու մէջ: և Ալբուս քրտինք է մտեր կ'ըսէ զաւառացին, ուստի աւելորդ նեղութիւն մը կը կրէ գրողը hématidroseին դէմ և արինահոսութիւն քրտնաբեր գեղձից ու դնելու, փոխանակ պարզապէս յստակ բառ մը, արիւնքրտնաբեր բարդելու: Նմանապէս ժողովրդական բացատրութեամբ և բերանը կողպուելու, և ակոսաներ կողպուել են », կ'ըսուի երբ շղային տագնապէ կամ ախտէ մը տառապողին վերի ու վարի ծամելիքը ուժով մը իրարու փակած կը մնան. ուստի trismus բառին դէմ և ծամելակծկում և հնգվանկեային տեղ եռավանկ բնականողայ յօրինել պէտք էր, օգտուելով ժողովրդային հանճարեղ բացատրութեանէն: կարելի էր նոյն իսկ և կուզայ որ արմատը զործածել այդ իմաստով: Եթէ այդ գեղեցիկ բացատրութիւնը արդէն յօրինուած չըլլար ու նոր բառ մը բարդել պէտք ըլլար, չպիտի դիմէինք հնգվանկեայի մը, զի ծեօտփակ բսել պիտի բաւէր, որ նոյնքան յստակ ու հայադրոշմ կազմ մը պիտի ունենար որքան « բերանկողպել »: Ուրիշ օրինակ մ'ալ « առատամագութիւն » նորակերտն է, polytrichie նշանակելու, չորս այբով վեց վանկով բարդ մը որուն տեղ թաւամագութիւն և նոյն իսկ աւելի կարճ « մագոտութիւն » ծանօթ բառերը դրուած ըլլալու էին:

Պ.

Հայերէն նորակազմ բառերու վրայ այս քննարկութիւնը, թէպէտ շատ հակիրճ, կը բաւէ ցոյց տալու թէ հայ բանասիրութեան յաջողութիւնը անխառն եղած չէ արդի հայերէնին բառազանձը ճիւղացնելու արժանատիքին մէջ: Ըղձալի է որ նորակերտելու միտումը զսպուի լուրջ նկատողութիւններով և հասկցուի թէ յայսմ գիտութիւն և արուեստ միանգամայն կը պա-

հանջուհին : Լեզուն գեղարուեստական արտազրութիւն մ'է, որուն վրայ կոան ի ձեռքին ամեն հասնող իր ուզած փոփոխութիւններն և յաւելումներն ընելու իրաւունք չունի : Ամեն նոր բառի համար պէտք է յօրինողն հաշիւ տայ : Այն սկզբունքները զորս պարզել փորձեցի՝ չեն բացարձակ, այսինքն սկզբունքներ են և ոչ ճիշդ կանոններ : Գիտութիւն և ճաշակ միացած պարտին աշխատի և որոշել թէ ո՛ր բառը սահման մը պէտք է ըլլայ և ուր ոչ, ո՛ր պէտք է ճիշդ թարգմանութիւնն ըլլայ եւ ըտպականին, և ո՛ր անկախօրէն դարբնութիւնը գաւառականը հարազատ և ընդունելի է իրրեւ համապատասխան նոր պէտքի մը և որը խոտելի է իրրեւ անհարազատ կամ չհայկական. ի՛նչ ղէպքի մէջ եւրոպական բառ մը առնուլ պէտք է և ի՛նչ ղէպքի մէջ հարկ է հայկական մը ստեղծել. ե՛րբ բառի մը երկայնութիւնը բազմալի կամ անխուսափելի է և ե՛րբ ոչ :

Այս զգուշաւոր եղանակաւ միայն կարելի է աշխատիլ մեր արդի հայերէնին կատարելագործմանը՝ առանց ինչալու սանձարձակ առավարանութեան կամ անհաշակ գորարարամուլթեան ծայրայեղութիւններուն մէջ և առանց տարօրինակ ու անհեթեթ բառերու ծնունդ տալու :

ՏՅԹ. Մ. ՄՐԱՆ ԳԱՐԻԷԼՍԷ



ԹՂԹԱԿՅՅՈՒԹԻՒՆՆԷՔ

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ

ԱՇՈՒՇԱՅԻ ԿՆԻՔԸ

« Իթրօն Կարչիծօն » .

Առ « չամղէս Ամսօրեայ »

Աշուշայէն հասած է մեզ կնիք մը՝ ուր նա ինքզինք կ'անուանէ բղեաշխ « Իթրօն Կարչիծօն » .

Գաթրճեան, Ալիշան, Մարբարտ՝ Իվի-

րոն Գարխիտոն թարգմանած են Վրաց Գուգարաց . բայց

1. Յունարէն Դաչարդի կ'ըսուէր Գուգարքի ոչ թէ Կարչիծօն .

2. Եթէ Կարչը ենթադրենք Կουκαρχի սխալագրութիւնը՝ դժ մասնիկը աննպասակ կը մնայ :

Այս դժուարութիւնները սակայն ներդաստութեան հանդիպած են և բոլոր յանցանքը բարդուած է յոյն քանդակագործին վրայ, որ միակ պատասխանատուն նկատուած է իր սխալագրութեանց :

Իսկ Հանդես Ամսօրեայի յօդուածագիր մը, աւելի յառաջ երթալով, կը համարի որ քանդակագործը յիրաւի Դաչարդի ուզած է գրել, բայց շփոթած է գայն . . . Կարչեղոնի հետ :

Ինդիրը կնիքի մը վրայ է :

Նա սահմանուած էր ամէնօրեայ պաշտօնական գործածութեանց համար : Դրամ մը չէ, արձանագրութիւն մը, սովորական ձեռագիր մը չէ՝ ուր սխալներու գոյութիւնը ներելի ըլլայ ենթադրելի :

Աշուշ չէր կարող Յազարտին թուլթիւր ուղարկել, ինքզինք՝ անպատիժ՝ Կարչեղոնի բղեաշխ անուանելով . . .

Եղծուած գրեր կարելի է ենթադրել . այդքան անհեթեթ սխալագրութիւն՝ կնիքի մը վրայ՝ բնաւ :

Այս պատճառաւ հարկ է որ Կարչիեղ -

1. Գաթրճեանն առաջ Աշուշայի կնիքին վրայ իսկ սած է Թումանզայ (Խորենացոյ իտաւերէն թարգմանութեան մէջ, ԹԿ. 1841ին. գայն անդրաշարժոց Մեծապ. Նորայր տե՛ս ԲՊԲ. 1907, յունիս). Իրմէ վերջ՝ 1846ին Սերովլէ Մ. Ալիշամ (Բազմավէլ. 1846, էջ 379), արձանագրութիւնը թարգմանելով. « Աշուշայ Բղեաշխ Վրաց և Գարբաղացոց ». յետոյ Գաթրճեան (ՏԵԿ. Պատ. Բ էջ 74) :

Գրած էինք մեր նախօրէի ըննութեան մէջ. « Գաթրճեան կ'ուզէ ընթեռնուլ . Իթրօն (Կօս) քարչիծօն », համարելով թէ առանց այսպիսի սրբագրութիւն մ'ընելու նախապէս՝ կարելի չըլլայ Քարխիտոնը Գուգարք հասկնալ : Այսու նշանակած էինք ճանապարհը՝ սրով հասած է այդ հետեւութեան . այդպիսի գրարտ ուղղագրութիւն մը մեզ ալ անծանօթ է :

2. Չամղէս Ամս. 1907 սպրիլ, էջ 126, Յօդուածագրին է Ն. Ա. :